

[illegible]

ԳՐԱԴԱՐԱՆ — ՍԵՆԵ

(1867)(

ՀՈՒՄԵՐՈՒ 16

1282 2092-10

1) ԵՃԻՆԱՆ ԻԼԵ ԻՆՈՂԻԱՆԵ
 1) ԵՆԵԼԻԼ 10 ԿԵԵԱԴ 1) ԵՃԻՆ
 1) ԼԻՐՆՈՂԵ 5 " "

ԽԸՇՐԻՆԻ ՍԱՆԻ 29

Իւշ պլըզը 2 1/2 պէյուղ Սէճիւ
 Գիր պլըզը 1 " "
 Տանէսի 3(1) Գէշիւ.ք 60 Ժաբայ

ԱԼԵՔՐ. 11 ՔԵԱՆՈՒ. ԷՎ.

ԱՍԻԹԵՆԷ ԳԼՍԽԼԱՐԸ

ՎԵՆԵՏԻԿ ԳԼՈՐԻԱՍԵ

[illegible]

Տ/ս.ն ախշամ	Զարչամ- ստորոհ	Ե շ/էն	ԹԻԼԵՂՐԱՓ	Լ Զարչամ	103 3/4—103 1/4	ԳԼՄԻՌ
3617	3610	3613	Լ Զարչամ 6 ԳԼՄԻՌՆԻ Լ ԳԼԼ 353/4—345/8	Բաշի	25 15—25 30	
				Մարտիկա		
				Գ Լ Զարչամ		

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Փարիս Ծ ք. անուշիկ է քվէլ :

Գ. Գևորգյանի աշակերտ ՅՅ ԴԵ Գաբանտը ՅՅ 80
Լեոնորա աշակերտ ՅՅ 1/16—ՅՅ 1/2
Գաբանտը ՅՅ 1/2
1865 Օտմանյե խոթիկը

Ֆրանսերդ ֆինանսերը 0/0 Յ աշխարհ 69 7 1/2
Գառնիսթ 69 16

Իմպիա Քանուկարը ոչքալը

Գաղափարը
Լիլիթբուռ Լմբրիկա Ն/Լ Օրեններն Միտլինի Թա.
այլը օրեննան բաժնուր դու. 81/8

$$St^{-1} \times \mathbb{R}^n \cong \mathbb{R}^n$$

Տիգրէշու . 7 բէիս .

Սկսելով մեծլիսինին էն սու թէ-
բաժնետան պիր գաչ միլլէթ վէքի-
ւի, իթալիան միլլէթինին հուգուգ
վէ մէսնէտինի մուհաֆազա իթմէք
իւզրէ, կէչէն հաֆթա միւսիւ. իս-
հէնին իթտիյի պէյանաթ իւզէրինէ
Իթալիա տէվէթինին նէ մուամլէ
իաէճէյինէ տայիր սիւալլէր իտիլմէսի-
նի մեթյոււպ իյէմիյէր տիր :

Տէնեցալ Սէնապրէա տէաի բի ,
միւսիւ Բուհէնին քէլամէրինի շիւ-
տիլիք եալընըլ թէլէզրաֆլար խիւլա-
սալարընտան պիլիբիմ , վէ պէքէլթ-
րում բի (Պրանսատա օլան էլլիմիկ)
միւսիւ Նիկրանըն թէքմիլ քաքօրթօ-
սու էլլիմիկէ կէսին , իմտի բազար
իրթէնի ճէփապընը վէրիբիմ : (Է)

71) Էւրոպոստան Բարձրմէնքի մէջ ճիւղերի աղօթարը.
տառ տալիս իւշ գըմ պուրնուր, Սմիլ, Տրոս
կը, Էանի օրժա, տող, վէ սօր: Սաղ հիւքիւմէքի
Թէւաֆըր Թաւթար, սօլ խէ հիւքիւմէքի մուղա.
շիր տիլ օրժա տալ կեան սօղա կեան աղօթ Վէլ
իտէրէք, էքրէրէլէի տալիս օրժա գալսիւր, վէ
մէ ճիւղի ճիւղ տալիս օրժա տալիս:

Պաշարալարերը պաշտոա աէ՛՛՛՛ աս Թարլի՛՛՛ իԹմի՛՛՛
 աէ՛՛ք տէ՛՛ , շաւաաթնր տա պիլմէ՛՛ թի՛՛ , ողա իւ՛՛ զը՛՛
 ինչի՛՛ հէր պիլրի աէ Թէքրար իբիյէ՛՛ Թազում՛՛ օղաշաւր
 շաւա վէ՛՛՛՛ իւէ՛՛ :

Սաւեր իշ, Սաւեր արտաւ, Կօշ, Էսթրէմ իշ, Տէ
րոյն Էսթրէմ արտաւ, Եւթի ուղտ մէշայլ օրթա
նուղտ մէշայլ օրթա, առ, էն առ, Եւթոտ իֆլաթ
աշ, մաղ, Եւթոտ էն առլ իֆլաթ աղ :

Պաշտարանի առ մանուկները օգույսն քննությունն
ունեն աղոթաբարձիրք և մեծիւ թուհէնին պէշանամ
տալիր և «Զբանաս հիշ պիր վազըն պըրպմաշանազ
« արք քի քէվլ սիսն թուղըն Բանըր ցաղմ ին

Բարեւ . Լեւոնասար շազէթատը տէր ,
մէջիւս ազաւարը տայրէլէրինտէ շէջ .
լէ պիր թէ վաթուր վարքի , Բօւն
մէնալիհի հագգընտա միւսիւ Բուհէ
նին իթալի պէյանաթ իւզէրինէ վիւ
քէլա պէյնինտէ պիր շիգադ վէ իւ
թիյաֆ վագի օյմուչ տուր :

Նիֆթիկէյա . Սէնաթօ մէճլիսի միւ-
սիւ խօսքէօրսանըն թէքլիֆի իւզըն ,
մէճլիսին մազպալթասընա շու վէճհիլէ
գալտ տիւշմէսինի գապուլ իթմիշ
տիր :

“ Այնպիսի մեծ լիտի Ռուս մեհակներ
“ անհիմն հալլ իւ թէսկիցէսի զընդուն
“ տա, (քի տէյիւ եայրնը ի թաւիւ
“ նըն իլլա Ռաբալըզըն տաիսի մէն
“ ֆաաթը ի իլին էլըէմիաթտէն տիր)
“ միւսիւ Այնապրէանըն թագտիր ի
“ տիւս, տիկէր թէրաֆտան վիւքէ
“ լանըն, հուգուգ վէ շանը միւրէթի

« օրն » տէմսի տիրքի իթուխայը բիշր արեհ
 իթուիշ տիր :

Պաշտօնա մէջ քիւր թէլէկրաֆըն աշխատեմաւոր ի
չիւն . ոյո իյղահամեմ մէջ ոյոյւր օլուուպ :

“ վիզայէ խոհեմէնաէն էմին օրտու-
“ զունտան, պունտան սարքը նազար
“ իտիւպ, սայըր միւղաքերաթ ուրա.
“ սընաք տէվամ իտէր : ”

Յիօրէնա . 9 ԴԵԼԻ . () Բիւիժ զաղէ.
Թաւը Թէէմին իտէր . քի , Սարգի սը
Սուլթիէ Իթալիայա պիր նօթա կէօն
տէրիպ , պու նօթատա շէօյէ պէյան
օրունոնէ տուր . քի , իմէրաթուր Բօ.
մանըն ճէպրէն Իթալիայա զապթընա
մուղայիր իտէ տէ , պիրիքաէ Թէր .
Թիպ օրունաճագ պիր Թէպիլէյէ տէ
գարըր տէյիլ տիր : յԱՅԵՐԱՅԻ ԴԵՅԻՄԻՆ

Յիօրէնա . Գամարալարտա միւսիւ
Սէլա , շու վէճհիլէ Բօմանըն Թիթա
լիայա բայթաթիթ օրմագ Թաւաթիլու
րունուն Թէքրար գայտընը մաթուպ
իլէմիլ տիր . քի . Սիւսիւ Սէնապէա
էվիլէքի սիւալտէ վագի օրտուղու
միսիլլու , Սիւսիւ Բուհէնին պէյա.
նաթընա տայիր օրմն սիվալէ ճէվապ
վէրմէյէ հէնիւզ հաղըրըր օրմտը
զընը իֆատէ իտէր . վէ էօյէ զանն
իտէր . քի , միւսիւ Սէլանըն Թէքի.
քի , իճրաւըր միւսքին պիր նէթիճէյէ
վաթլ օրմագ , պու Թէքիլիք գապուլ
օրունա նէ Եօլտա իճրա օրունաճագը
իւղէրինէ միւղաքէրէ աճալը , վէ աղ-
նաճալը քի պու շէյ ճէպրէն մի իճրա
օրունապիրի , իսկէաթ իլէ մի . մէճ-
լիս , քէնտի էսկի սիվալթընտա սա.
պիր օրաճագընը պէյան իտէր : Սիւ-
սիւ Սիլէլի , պիր Թագըրմ միւքէրա
նը , Գրանալ իթթիֆագընա էմին
յէթ իթմէլէրինի Թապիպ իտէր :
Գրանարդ հիւքիւմէթինին սօն հարէ.
քէթէրի վէ սօն պէյանիլէրի , աթըրդ
ալթաննայա հիւ էէր պըրապմաղ :

Բարի . Գալանին մէճիլիտէ ,
Լէմանիա մէալիհի իւղէրինէ սիվա
լաթ օրտու . միւսիւ Սարնիէ Բաճէս ,
Գրանարդ հիւքիւմէթինին պիր Թա-
գըրմ սուլէա մէյեալ իլանաթը իլէ ,
սայըր էնտիլէյի մաճիպ հարէքէթլէ-
րի պէյնինտէ օրմն մալալիթէթի պէ-
յան իտէր :

Սիւսիւ Օլիլիէ տէտի , էճնէ պի
բօլիթիգամըն ուրֆաթը հաղըրէի
վալտուտէսի , էօյէ պիր գարըրըր
ալըր քի , պիլիլ զաաթ վէ ստէմը գուա
րէթէ կէօթիւրիւր , քիմնէ Գրանա
նըն Լէմանիա հաղըրտա գուլան-
ալըր բօլիթիգայա պիր ազլ էրաթիւ
մէզ . Իթալիա բօլիթիգամըրա կէլին
ճէ , սպտէտէ կէզրիւնէն պիր պիրի-
նէ մալալիթ հարաքէթլէր տիր :

Բարի 8 ԴԵԼԻ .
Յիօրէնա . Սէնաթօ մէճիլիտէ

միւսիւ Սէնապէա տէր . քի , Բօմա
մէսէլէսինտէ պէյիւք միւսքիւլաթ
վար , լաքին սէպաթ վէ իթիտալ իլէ
Իթալիա մագսէտինէ վաթլ օրաճագ
տըր :

Թէմամիլէթը մէմալիքի () Բօմանիլէ
իլին Գրանալ վէ Լէսթրիա պէյնին-
տէ պիր ահանամէ պուլունտուղու-
նու Բէթրօպուրի զաղէթաւը Եաթ-
նա չըգարըր . պէյլէ պիր ահանամէ
մահա 1856 ահանամէթինին գուլվէ-
թինի քէսէր () Բօմանըր մալաթաւ-
ալ ոտտէճէ քէնտի բօլիթիգայա պա-
լիլիլէսինտէ տիր :

Բարի 8 ԴԵԼԻ . ալըմ .

Գալէթալար , Գրանալ իլէ Լէսթ-
րիա պէյնինտէ պագայը Թէմամիլէթը
տէվիլէթը () Բօմանիլէ իլին պիր ահ-
նամէ վար տէյի Եաղըրըրա իտէ տէ ,
պունուն հիւ ալըր Եոսաթ Եօգ տուր :

Նէ - Լօրդ 7 ԴԵԼԻ .

Գօնիլէտո մէճիլիտէ 57 քէյէ
գարըր 108 քէյ իլէ , քէյի Դօնորն հա-
գընտա օլան շիքէպէթլէր քէտտ օ-
լունմալ տուր . գամարալար Թէտա-
վիլտէ օլան գայիլէյի գարըրմագ
սէլահիլէթինի լաղլ իթմիլ տիր :

Դաւարիլ , Սուլթիմալա ճիւմ
հալունա իլանը հորալ իթտի :

Բարի 9 ԴԵԼԻ .

Տուպլինտէ Գընիանըրն կէօ-
թէրալի սլայտան պիր իթիլալ գու-
հուր իթմէտի :

Բարի 9 ԴԵԼԻ . ալըմ .

Բաթրի զաղէթաւը , միւքէլա պէ-
նինտէ օլան շիգագ վէ իթիլալ Թէ-
վաթուրունու Եալանա չըգարըր :

Գալանին մէճիլիտէ միւսիւ
Բուհէ տէտի . քի , Գրանալ օրմալ
պիլմիլէ իլէրի գապուլ իտէր . Եէ-
թիլիլ քի միլլէթին մէնֆաաթիլ շա-
նընա պիր սէքթէ կէլմէսին :

Յիօրէնա . 9 ԴԵԼԻ .

Սիւսիւ Սէլա Թէքիլիք իտէր . քի ,
վիլքէլայա սիվալար օրունաճագն էվ
վէլ Բօմանըն Իթալիայա Բայթաթիթ
օրմագը մաւտտէսինէ գուրա աթըրըն .
միւսիւ Սէնապէա սրտա գարըր կէ-
լէ , վէ մէճիլ 126 քէյէ գարըր 291
քէյ էքսէրիլէթի իլէ գարար վէրիլ քի ,
միւսիւ Սիլանըն Թէքիլիք իւղէրինէ
գուրա աթըրմագան էվվէլ , սիվալա-
թա տէվամ օրունուն :

Բարի 10 ԴԵԼԻ . ալըմ . Յիօրէն
աւտա , Բարիտտէ վէ Լէմանիաւտա
Բօմա մէսէլէսի իւղէրինէ օրաճագ սի-
վալաթա պու կիւն տէվամ օրունագ-
տա տըր :

Քէլալի : Սիլիլ Լալիսալ իլան ի-
տէր . քի , ճէնէրալ Իկիաթիլի մալ-
լագա բրէն Կօթաթօթուն էէրինէ
կէլէճէթ տիր , ճիւնի Կօթաթօթի ի-
թիֆաթըր վէրմիլ տիր :

Գալանին մէճիլիտէ , բաղար իր-
թէտի կիւնիւ , Լալանիա իւղէրինէ
միւղաքէրէ ալըրըրա , միւսիւ Բու-
հէ տէտի . հիւ քիւմէթ շալ բօլիթի-
գայա գարար վէրմիլ տիր :

Սիլիլ Թէմնֆաաթըն մալաֆա-
գար , ճէպր վէ գուլվէթ իլէ իճրա
օլունուն հէր գարարըն գալիլէն քէտ-
տի , հալգուգունու մալաֆագա իթ-
մէք իլէրն գուլվէթի ֆալիլէ հիտի
չէտիտի :

Սրալ Լալէնիլալ քի մաւտտէ սինէ
կէլթիթէ , օ վագթըր հիւքիւմէ-
թին հարէքէթի մահա , պաղըր վա-
գուաթըր մալաճէ հէսինտէ պիլա
ֆիւթուր տուրմայաճաղըրիլ իլին ,
Լէմանիայա պիր իթմար ըտը :

Պու կիւն Գալանին մէճիլի 32
քէյէ գարըր 231 քէյ իլէ բօլիթիգա-
ճա սիվալթաւտան սարքը նազար օ-
լունմաթընա գարար վէրալի :

Սարսիլա 10 ԴԵԼԻ .

Թաւա պուլապը 41 քի . 25 տան
Թիմ 127 տէն 123 քիլիլալ :

Սէրթ պուրըր 44 քի . 50 տան
Թիմ 130 տան 125 քիլիլալ :

Իումալա 44 քի . 50 տան Թիմ 45
քիլալ 139 տան 125 քիլիլալ :

Ի վէրբուլ 10 ԴԵԼԻ .

Սիլիլալ Սիւ () լէմանըն Սիւ-
լինի Թապիր օրունան բամպուղաթ 8
տէն 8 1/2 կէվէթ :

Սըրպտան կէլէն հալաւտիլէր
հալա գարըրդ ալըրաթէր զաղէթա-
լէր , պիր Թագըրմ Սըրպ մալթագ
Թիւրքիսթանա գարըր իլիսհանմագ-
տա վէ Բուսիա վէ Բուսիա օֆիլիալ
լարը գուլթանագտա տըր տէր , տի-
կէր Թագըրմ տաթի սալուն քիւլլի-
յէն ինքաւ իտէր : Պիլէ գալա
Սըրպ Թէրաթընտա նու մալալէ էն-
տիլէյէ մաճիլ , հիւ պիր շէյ Եօգ
տուր , վէ օլաւտա , հէր նէվի իւ-
թիաթա բայթիթ օրունմալ տաճր :